

Պ.Ա.ՏՐՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ
HISTOIRE DE LA DIASPORA ARMÉNIENNE

ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՋԱՅԻ

ԵՒ ԹՐԱՆՍԻԼՎԱՆԻՈՅ ՄԽԻԹԱՐԵԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԻ

(1723-1736)

(Շաբ. տե՛ս «Բազմավեպ» 1977, թ. 1-2, էջ 139-165)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՂԵԳԻԾ

Նախորդ մէկը յօդուածին մէջ նկարագրած էինք Մխիթար Աբբաջօր ձեռնարկով սկիզբ առած եւ զարդացած առաքելութեան մը հանդրուանները՝ թրանսիլվանիոյ հայութեան մէջ, ուր Ս. Ղաղարէն պրկուած էր Հ. Մանուէլ Վրդ. Խովափարեան, պաշտօնավարերու՝ Տէր Յովնան Եպիսկոպոսին հետ, 1720-1723 ժամանակաշրջանին:

Բեղուն գործունէութիւն մը բոլորեց ետք, Հ. Մանուէլ Ս. Ղաղար կանչուելով՝ առաքելական գործը կը յանձնէր Տէր Մինաս Վրդ.

Պարոնեաննին ու ինք կը գառնար Վենետիկ (1723 Յուլիո 5):

Այսու՝ Թրանսիլվանիոյ առաքելութեան համար կը սկսէր եր-

Ա.Ր.Ա.Ր. @

առատ նիվթեր քաղած ենք, այլ նաև Ս. Ղաղարի Մայր Դիւանի վաւերաթուղթները, որոնց լրատով կ'ուղենք ուսումնասիրել միշեալ ժամանակաշրջանի իրադարձութիւնները:

1729ի Յուլիս 5ին, Հ. Մանուէլ Վրդ. Խոպիարեան, Թրանսիլվանիոյ ժողովուրդին թափանձանքին վրայ, դարձեալ կ'ուղեւորի դէպի Պաշվալով, ուր պիտի պաշտօնավարէ ամբողջ եօթնամեակ մը (1729-1736), եւ հուսկ ծեր հասակին՝ պիտի վերադառնայ Վենետիկ, առաքելաջան վաստակներով բեռնաւոր:

Ս. Ղաղարի գիւանը մասնաւորապէս հարուստ է այս երկրորդ հանգրուանի մանրամասնութիւններով: Այս զոյտ հանգրուաններով պիտի փակուի Թրանսիլվանիոյ Միսիֆարեան Առաքելութեան երկրորդ շրջանը:

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԻԱՆ (1723-1729)

ԹԻԱՆՍԻԼՎԱՆԻՈՅ ԱՌԱԳԹԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հ. ՄԱՆՈՒԷԼ ՎՐԴ. ԽՈՒՊԻԱՐԵԱՆ ԲԱՑԱԿԱՆ

1723

Թրանսիլվանիոյ Հայերը համագումար մը կ'ունենան 1723ի Յունիւր 1ին. Փերքացիք, ԽոպաչՓայտցիք, Ճուրճովցիք եւ Սիրիցիք» Սիսին քաղաքին մէջ, որ նոյն տարիներուն՝ Թրանսիլվանիոյ գըլ-խաւոր քաղաքն էր, եւ հոյն կարգ մը որոշումներ կ'առնեն յատկապէս վարդապետին «կելուրի», այսինքն՝ անոր տարեթոշակին մասին: Որոշման համաձայն՝ տարին 320 ոսկի պիտի տուանայ Վարդապետը, որուն 160 ոսկիով պիտի մասնակցին Կերպացիները, իսկ մնացածը պիտի տան գուրսի կեցող Հայերը»: Արձանագրութեան մէջ ստորագրած է նաև Վարդապետը, այսինքն՝ Տէր Մինաս Վարդապետ Պաքաննամ: ապա ստորագրած են ժողովական «պատուալոր» Հայերը. Նիկոլ՝ որդի Տէր Ասվատուրի («եղինակ գրութեան»), Խարիս Օհանես, Զատիկի պիտով գունդարին, Նիգօզ պիտօս (դատաւոր), ԽոպաչՓա Ամիրայք Մէշտէսի Խմկանոսի, Խոաչիկ Օսկերիչի, Շոլամովի Դաւիք, Ղազար Օհան, Շիմայեան Սողոմոն՝ որդի Թոսէրի, Մանուկ Սագօյի, Սողոմոն Խաչատուրի, Ավալատուր Սագօյենց, Ակօրշայի որդի՝ Խաչիկ, Ավալատուր Բէչիմանոր, Նիկոլ Տէր Գրիգորի:

Այս համագումարին պիտաւոր նպատակն եղած է, անկասկած, գոհացնել ու սիրաշահիկ՝ իրենց մօտ նորեկ քարոզիչ Տէր Մինաս

Պարտներն աստուածաբանութեան վարդապետը, ծնունդով՝ Ղալաթացի, աշակերտ՝ Հռոմի Հաւատոյ Տարածման Ռւրբանեան Վարժարանին :

Գաղուպթը, իր մեծամեծներով, կարեւոր կը տեսնէր Տէր Մինաս Պարոնեանը իր մէջ ունենալ, Հ. Մանուկի Վրդ.ի հեռանալին ետք, իբր իմաստուն քարոզիչ եւ հոգեւոր առաջնորդ :

Առաջին երեք-չորս ամիսներու շրջանին՝ նորեկ վարդապետը ամենեւին տժգուռովթեան առիթ չի տար: Պաշխաղովի դատաւոր Աղայ Նիգօլ Մնալուլովիչ, գրելով Հ. Մանուկի Վրդ.ին, Վենետիկի, իր 8 Սեպտեմբեր 1726 թուակիր նամակով կը հաղորդէր. «Վասն Միսօնիմ մէրն, յայտ լիցի, զի մինչեւ այժմ, չնորհիւ Տեառն՝ լաւ է»²:

Մինչ արդ՝ Թրանսիլվանիա կը հասնի նոր քարոզիչ մըն ալ՝ Տէր Մինաս Թորոսսեան:

Քիչ ժամանակէն՝ Տէր Մինաս Պարոնեան կը կորսնցնէ իր սրտի հանդատութիւնը, եւ կը փութայ յայտնել իրողովթիւնը Վենետիկի Հարց ժողովրդապետ՝ Խաչատուր Վարդապետին, որ՝ իր կարգին՝ 17 Յուլիս 1723 թուակիր նամակով լուրերը կը հաղորդէ Հռոմի Հաւատոյ Տարածման Մ. Ժողովին³:

Տակաւին պատասխան չառած Խաչատուր Վարդապետէն, Պարոնեան ալ անձամք կը պարզէ իր սրտին յուղումները եւ յուզումին գլուխաւոր պատճառները⁴:

Տէր Մինաս Պարոնեանի անհանդատութեան, խորվութեան եւ տժգուռովթեան պայմանաւոր պատճառը՝ Տէր Մինաս Թորոսսեանի հետ ստեղծուած անհամածայնութիւնն էր, նորեկ քարոզիչին դէմ ցուցաբերած ընդէլիմութիւնը եւ հակառակութիւնը:

«Ոչ գոյ աստ կարգ եւ օրէնք, կը գրէլ Տէր Մ. Պարոնեան՝ Խաչատուր Վարդապետին. եւ մէկ կերպի խրատեմ, Տէր Մինաս՝ Հայապակ կու խրատէ, վասն նախանձութեան ներկայութեան իմոյ աստ: կառակ կու խրատէ, վասն նախանձութեան ներկայութեան մասին. Աչ կարեմ Յամենայն ժամանակ կուի եւ խոռոշութիւն կու անեն: Ոչ կարեմ բամենայն քանս ծանուցանել: Միայն աղաչեմ զԱստուած՝ զի համգրութիւն տացէ ինձ»⁵:

Բայց Խաչատուր Վարդապետի ականջին ուրիշ ձայներ ալ կը համեմակ Աղայ Նիգօլ Մնալուլովիչ, Կերլայէն, առ Հ. Մանուկի Վրդ. Խոռոշիւնին, նոյն իսկ Տէր Մինաս Թորոսսեանին, որ այսպէս կ'արտահայտուէր ընդհանուր կացութեան մասին. «Այժմ ծանեայք զքարցայութիւն, զոր ունէրք ի վերայ մեր, թէ՛ հոգեւոր եւ թէ մարմնացրութիւն, զոր ունէրք ի վերայ մեր, թէ՛ հոգեւոր եւ թէ մարմնացրութիւն»:

2. Նամակ Աղայ Նիգօլ Մնալուլովիչ, Կերլայէն, առ Հ. Մանուկի Վրդ. Խոռոշիւնին, 1723 Սեպտ. 8 (Դիւան Մ. Ղալարի):

3. AP, SOCG, vol. 641, fol. 68.

4. AP, SOCG, vol. 641, fol. 68.

5. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Կերլայէն, առ Խաչատուր Վրդ.՝ Վենետիկ, 1723, Սեպտ. 10 (Դիւան Խաչատուր Վրդ.ի, ի Մ. Ղզ.):

ւոր : Այժմ ասեմք «մուր է Հ. Մանուէլն» քանզի յոյժ թուղութեամբ ընթանայ հոգեւորն, զի մեր Պ. միասնարն առաւել սիրէ զաշսարհիս փառքն՝ քան թէ զհոգեւորն»⁶:

Որքան որ կերլաց քաղաքին պատմութեան մասին մեր ունեցած աղքիւրները, ԸԱՊ՚ անոնք հայերէն, ըլլան օտար վեղուներով, մեղի բաւարար տեղեկութիւններ չեն տար, որ վերակազմէլ կարենանք քաղաքին մասնակի գարդացման անցքերը. սակայն հոս պիտի ջանանք քանի մը հիմնական տարրեր համախմբել:

1723 թուականին՝ կերլան տակաւին կառուցման շրջան մը կ'անցընէր:

Տէր Գրիգորեան եղայրներուն՝ Աղայ Նիկողոսին եւ Աղայ Մանուկին շինած խանութները նախորդ տարուան մէջ աւարտած էին, 13 Ապրիլին, Վրծարան կոչուած մատրան քոյլի հրապարակին վրայ⁷:

Նոյն գերդաստանէն՝ Ալեքսան եւ Մանուկ Աղաները սրտադին սղոյններ կը որդէին Հ. Մանուէլ Վարդապետին, Տէր Նիկօլ Ակոբ-հանի թուղթին մէջ⁸:

Բայց աւելի երեւելի ձեռնարկ մը պարուխ հանած են Շիմայեան Եղայրները, Աղայ Ասվասուրը եւ Սպամնի, Թօուէրի որդիները, որոնք նոյն տարուան մէջ կառուցած են վեղեցիկ եկեղեցի մը, որ մինչեւ այսօր կանգուն է կերլայի մէջ՝ Սողոմոննեան տաճարի անունով: Աւանդատան մէջ կը կարդանք արձանագրութիւն մը. «Ս(ո)դ(ո)մնն և Ասվասուր Շիմանան 1723ին շինեցին զայս եկեղեցին»⁹:

Եկեղեցւոյ ճակատին լրայ կը կարդանք. «Մ(ո)ղ(ո)մոն. Ասվասուր. որդիք Խօ (Խոճայ) Դօսերի շինեցին եկեղեցին. Anno 1724: Կողքին՝ կայ ուրիշ դրութիւն մը, լատիներէն լեզուով. «Սողոմոն և Աստուածատուր Դօսեր հարազար եղայրները, ամոնց հարսերը Սրբա եւ Յուլիսան, իրենց ծախսով կառուցին այս տաճարը նուիրուած Աւետման կուսի Մարիամու»¹⁰:

Կերլան կամաց կամաց ներկայանալի քաղաքի մը կերպարանքը առած՝ հետզեւտէ կը դիւթէր իր գաւակները: Գրիգոր Իլիհեան Նարտին անունով կերլացի վաճառական մը, երկար բացակայութիւն յետոյ վերադառնալով իր երկիրը՝ «առ վայելու Մայրաքաղաք» կը

6. Նամակ Տէր Մինաս Թորոսեանի, կերլայէն, առ Խաչատուր Վրդ.՝ Վենետիկ, 1723 Դեկտ. 9 (Դիման Խաչատուր Վրդ.ի, ի Ս. Ղզ.):
7. Szamosujvár Monografiája, vol. II, pg. 37.
8. Նամակ Տէր Նիկօլ Ակոբեանի, կերլայէն, առ Հ. Մանուէլ Վրդ. Վենետիկ, 1723 Դեկտ. 16 (Դիման Ս. Ղզար):
9. ԳՈՎՐԻԿ Գ. Գրամականական Հայոց Սնուրապոլիսը, 1896, էջ 208:
10. Անդ, էջ 208: Հաւանարար գերյարդելի մասնագիրը երկու տարրեր հիմնադիրներ կը կարծէ, որոնցմէ մէկը՝ Թորոսեան, իսկ միասը՝ Շիմայեան կ'անուանէ:

գրուատէ Կերլան, չնորհիւ իր բնակիչներուն փութաջան աշխատութեան եւ շինարարական բաղմազան ձեռնարկներուն¹¹:

Պաշվալով քաղաքն ալ հետզհետէ կը յառաջիմէր:

Իր նորակառոյց եկեղեցին, որուն միայն հիմնարկութիւնը կը յած էր տեսնել Հ. Մանուչի վարդապետ, 1723ին գրեթէ բոլորովին վերջացած լըլլալու էր: Ալայ Պետրոս Քիշան, առիթով մը եկեղեցին համառոտ նկարագրութիւնը կ'ընէ, ուրախացնելու համար իր բարեկամը. «Անքան սիրուն է եւ գեղեցիկ եւ բարձր, որպէս կուկամենայիր, Տէր Զայր, եւ բօլորովին կատարեալ, խիստ բարեկամ եւ ծածուկ կը դըլը ընտրօվ, եւ աւագ խօրանին վերն ծածուկն այլ վեր դուր լայ (աշտարակ) եւ ծածուկն ճերմակ խալայօվ եւ մէջն զանդակն եւ ժամին մէջ խօրան... եւ անախօնն խիստ գեղեցիկ եւ խօրայ է, դեն է կանքնիլ: Միենան թէ կուգէ ամազիեսնը իրեն գօրայ քարօզիչ որ պէս գիրիս սրբութիւնտ. ես ի՞նչ ատեմ ալալ»¹²:

Պաշվալովիներու անուններուն հանդիպեցանք, բաւական ըստուար թուով՝ 1723 տարուան սկիզբը գումարուած ժողովականներու կարգին, որոնցիւ ամսպէս ստպաւորուեցանք՝ թէ անոնք որակուց՝ աղկարգին դային դդացումներով եւ նկարագրով աւելի բարձր եղած ըլլան՝ քան միւս կեղբաններուն ազգայինները:

Ոււստի՝ ականաւոր անձեր կը նկատել գանոնք եւ ամէնէն առաջի Խարիսպ Օվաննիսը (որ յետոյ Լենտյէլ գերդաստանը կը դառնայ), բարեսիրտ առաջնորդը համարմքին, որ երկար տարիներ վարձ է թաղապետի պաշտօնը, «Եկեղեցպաննի տիտղոսով»¹³:

Թէնի Խարիսպ Օվաննիս մեծ անձնաւորութիւն մղած է եւ վայելած է յարդանք ու պատիւ, բայց մեզի համար գուցէ աւելի մեծարանքի է յարդանք ու պատիւ, բայց մեզի համար գուցէ աւելի մեծարանքի է յարդանքի է անով որ ծնունդ տուած է մեծ զաւակի մը յանձին Պետրոս Քիշանի, որ սկիզբները «Պետրոս Խարուպավանէս» կը ստորագրէր նամակները: Եւստավային, չափ հաւանագար՝ ժամանակէն առաջ ճանամակները: Եւստավային, չափ հաւանագար՝ ժամանակէն առաջ ճանամակները:

11. Նամակ Գրիգոր Խլենան Նասիրի, Կերլայէն, առ Հ. Մանուչէլ Վրդ. Վենետիկ, 1723 Դեկտ. 21. (Դիւան Ս. Ղազարի):
12. Նամակ Գետրոս Քէլեանի, Գլուխէն, առ Հ. Մանուչէլ Վրդ. Վենետիկ, 1723 Դեկտ. Ա. (Դիւան Ս. Ղազարի):
13. Նամակ Միհիթր Աբրահօր, Վենետիկէն, առ Խիսան Ֆեղեցւորն Պաշվալովի, 1723 Ծուլի 23, նամակ թիւ 163. Շիաջագալ մեղելոց ամեամնծարիցդ Պատաւ Արագած Արագած Խամամիս եւ ֆիպիրով Զատիկի, Պատուալի Պիրով ուելի եկեղեցպամ Արաշա Խամամիս եւ ֆիպիրով Զատիկի, Պատուալի Պիրով Արաշա Խիկով եւ այլոց այդր եղելոց բնակից երդուեալ ծերոց եւ Խշտամաց Ամենցումց «կը նաւորութիւն նամակին»:

պետին առ քարողի առաջին պտուղը կրնանք նկատել զինքը, որ շատ մեծ սիրով կապուած մնաց իր հոգեւոր Հօր՝ մինչեւ իր կեանքին վերջը։ Յիշենք իր երախտագիտութեան երկու ցոյցերը. իր առուտուրէն՝ երկար տարիներով ապահովուցած է Ս. Ղաղար վանքի եկեղեցոյ մէջ վառուելիք մոմերը, իսկ կեանքին վերջաւորութեան՝ կտակով մեծ գումարներ թողած է Միխիթարեան Միաբանութեան, ինչպէս նաեւ իր սեպհական տունը՝ հոն քանալ կարենալու համար վարժարան մը, եւ չինելու յարակից փոքր մատուռ մը՝ նոր վանատան համար, ինչ որ աւելի ուշ հնարաւոր եղած է իրականացնել։

Երկրորդ ստորագրողին անունն էր Զատիկի, դատաւոր ընդհանուր համայնքին, Պիրով Գումբաթիեայի։ Այս անունով ճանչցած ըլլալու էր զինքը Միխիթար Ազբահայրն ալ, որպէս արդապետ, «Փիտիրով», գլխաւոր դատաւոր Պաշֆալովի։ Այս պաշտօնէն զար ուրիշ ի՞նչ գործունէութիւն ունեցած է, չենք գիտեր. նոյնակէս անծանօթ կը մնայ իր գերդաստանը՝ եթէ զինքը չնոյնացնենք Խնկանասնամ գերդաստանի Եռվկաննէսի (Ճանդոյի) մեծ որդիկին հետ¹⁴։

Գուցէ աւելի համբաւաւոր եւ արդիւնաշատ անձ մը եղած ըլլայ նիգօշ (Նոկորոս) դատաւորը Խարշֆալովի։ Սա շատ հաւանական է որ Խնկանց տոհմէն եղած ըլլայ, որուն ատէսպ կը հանդիպինք Ս. Ղաղարու Դիւանի թուղթինուն մէջ. սկիզբները իրեւ երկրորդ անձ ստորագրած է. Պետրոս Քէլեանի նամակին. «Ես Նիգօշ Պիրով՝ որդի Խսկուցի»¹⁵։

Վերյիշեալ ժողովին արձանագրութեան ստորագրողներէն եղած է նաեւ Ամիրաս Մէգուեսի Խնկանասնամ։ Մինչեւ 1722 տարուան վերջաւորութիւնը՝ ինք եղած ըլլալու է Պաշֆալովի դատաւորը¹⁶. 1723 տարուան մէջ գաղրած էր պաշտօնէն, ասկայն Միխիթար Ազբահայր՝ իր Յուլիս 23 թուակիր նամակին պիշրջաւորութեան՝ մասնաւոր բարեմներ կը վրկէ իրեն, եւ կը հարորդէ եղած կարգադրութիւնները՝ անոր վարդապետացու եղածը ի չնոյնէմ¹⁷։

Այս Խնկանասնամ կամ Դանիկիեան (այսինքն Դանիէլեան Խնկանոսի) արդաստոհմէն արդէն ծնունդ առած էր եկեղեցասէր ուրիշ անձ մը՝ որ ճանչցուած էր Տէր Նիկոլ անունով. իսկ 1723 թուականին՝

14. Տես Ժանօթութիւն թիւ 13, նամակ Սի. Աբր. 163:

15. Նամակ Պետրոս Խարոպովանէսի, Գյումէն, առ Միխիթար Ազբահայր, Վենետիկ, մթ23 Դիկտ. 1 (առա նամակ Սի. Աբր. թիւ 163):

16. Նամակ Հ. Մանուէլ Վրբ.ի, Կերպաչէն, առ Սի. Աբր. Վենետիկ, 1722 Մայիս 12 (Դիւան Ս. Ղաղարի):

17. Նամակ Սի. Աբր. Վենետիկին, առ Խնկան Եկեղ. Պաշֆալովի, 1723 Յուլիս 23 (թիւ 163 նամակ). «Դարձեալ ողջունիւ յայտ լիցի Ազգածա Ամիրային, ով վասն եղրօր իւրոյ Մինասին լուցեալ ոսկին յարաթուջ լուցաց եղորն, ի քուէմն, եւ զաթեղէնք յետոյ լուցուցք եմք»:

կուսակրօն քահանայութեան կը պատրաստուէր ուրիշ Խնկամոսեան մը, Տիրացու Մինաս՝ Հռոմի Ուղղանեան քուլէճ»ին մէջ, եղայր՝ Պարոն Ամիրայլ, որ յետոյ բաւական արդիւնաշատ նորած է թրանսիրվանիոյ համարնքին մէջ¹⁸:

Միւս աղջայինները՝ Խաչիկ Ոսկերիչ, Նամոլովի Դափիր եւ Ղազար Օհան, այնքան նշանաւոր անձեր եղած չեն՝ Համայնքին պատմութեան համար, մեր ունեցած ծանօթութիւններուն համաձայն:

Այս շրջանիս՝ Պաշֆալվ Ֆրկու կրերականներ ունէր. Տէր Յովհաննէս (Էտկլայշ) եւ Տէր Մանուկ (Գրիգորեան):

Տէր Յովհաննէս ճեռագրուած էր Գերպ. Տէր Աւգսենտ Վերգար Եպիսկոպոսէն, 1708ի Յուլիս 20ին¹⁹:

Հ. Մանուէլ վարդապետ զինքը արդէն Պաշֆալով դառած էր՝ առաջին անդամ հոն երթալուն, եւ մտերիմ քարեկամութիւն հաստատած են իրարու փոխադարձարար: Եղած է իրապէս շատ խոնարհած միտ քահանայ մը, ընուանիքի օրինակելի տէր. ունեցած է Մատթէոս անոնով զաւակ մըն ալ²⁰:

Տէր Յօհաննէսի անունն ալ դրուած է նորակառոյց եկեղեցւոյ ճակատի արձանագրութեան վրայ²¹:

Հաւանաբար Գրիգորեան Տէր Մանուէլը երած ըլլայ Տէր Յօհաննէսի օգնականը, երկար տարիներ²²:

Այս երկու քահանաները, ինչպէս կերլայի քահանաները, շատ ջղադրդիո վիճակ մը կ'անցընէին այս շրջանին:

Նոր վախճանած էր Տէր Գէորգ. Մարթոնի, Թրանսիլվանիոյ մարդապատութեաց տիկին կողմանցի, եւ անոր փոխանորդին ժամանակ՝ Տէր Միւրեպաշտ եպիսկոպոսը, եւ անոր առաջարքական ժողովը իշխաններուն աս Թորոսեան, Կերպայի ժողովը պատմուելով իշխաններուն առաջարքական ժողովը իշխաններուն, շատ նեղութիւն կու տար եկեղեցականներուն²³:

18. Նամակ Հ. Մանուէլ Վրդ. Փաշֆալովէն, առ Մի. Աբր. Վենետիկ, 1722 Փետր. Ամ: Նամակ Տէր Նիկոլ Ակոբանցի, կերլային, առ Հ. Մանուէլ Վրդ. Վենետիկ, 1723 Դեկտ. 29 (Դիւան Ս. Ղազարի):

19. Szamosupr̄ Monografiājā, vol. I, pg. 268. Historia Arm. Trans. pg 80.

20. «Վերապատութեաց քահանայից ձերոց, այսինքն՝ Տէր Օգանիսին եւ այլոց՝ ողջոյն սիրոյ մասուցանեմ», նամակ Մի. Աբր. Վենետիկին, առ Իշխանս Եկեղեցւոյ Պաշֆալովի, 1723 Յուլիս 23 (Յամակ Մի. Աբր. Բ. 163):

21. Համեմէն Ամա. (Ե.) 1891, թ. 2, էջ 54:

22. 1740ի աեղեկատուութեան մը Համաձային, իր անումը «Գրիգորեան» կրնանք կարգալ, իր օգնական քահանայ (քարէլան) Պաշֆալովի. Ալիք աեղջ գաքէրան կարգալ, իր օգնական քահանայ (քարէլան) Պաշֆալովի. Այս նամինքն՝ սարեկան 44. բրէգափէքը սարեկան է՝ Տէր Մանուէլ Գրիգորի, այս ժամանակին՝ կերպարէկան նըսոզ կամ թէ 19. եկեղեցու ծառապութեամբ, այս ժամանակին՝ կերպարէկան նըսոզ կամ թէ 19. ագուրցածօծ: Գ. ԳՈՎԵԿԱՆԱՆ, Հայք Եղիշաբերթ-Ապալիս, 1899, էջ 45:

23. Հաւանաբար Ladislaus III. MEDNYASZKY կը կոչուէր այդ փոխանորդը. GOMS, P. PIUS BONIFACIUS, Series Episcoporum, Ratisb. 1873.

Տէր Մինասի բռնած գիրքին մասին Հ. Մանուէլ վարդապետն ալ աժդուկութեամբ արտայարտուած էր իր նամակներուն մէջ²⁴:

Կարծես արդարացի էր Պարոնեանի գանգատը, զոր կ'արտայայ-
տէր իր 24 Դեկտ. 1723 թուակիր նամակով առ Կարդինալն Ս. Ժո-
ռովի. նկատած է որ պարագա ըլլալով ժողովուրդին վրայ վարիչ
մը... ներկայիս (Մինաս անոնմով քահանայ մը) խոր տղիտութեամբ
մէկը, չափէն աւելի գոռող, աշխարհիկ, յափշտակիչ, վայրագ, կա-
տաղի, գալթակղեցուցիչ, անարգող քահանաներուն՝ մինչեւ իսկ եկե-
ղեցւոյ մէջ, առիթ է խոռովութեան ժողովուրդին մէջ²⁵:

1724

Ինչպէս բոլոր գաղութիներու Հայերը, նոյնպէս Թրանտիլանիոյ Հայերը հպարտ հիացուալով հայեացքնին կը բարձրացնէին իրենց կա-
ռուցած եկեղեցիներուն, խորապէս գիտակից ըլլալով որ այդ սրբա-
կերտ տաճարները իրենց ազգապահանումին կոթողները պիտի մը-
նան յաւէտ՝ պատմութեան մէջ:

Այսպէս կը պարծենային կերպայի Հայերը՝ իրենց նորակերտ
«Աւետման Կուսի» տաճարով, կանգնած՝ Շիմայիան բարեպաշտ գեր-
դաստանի ծախօռով: Նոյն տարին տակաւին կը շարունակուէր գեղա-
զարդումը եւ կատարելագործումը անաւարտ տաճարիս, որոնց մա-
սին ինքնին Աղա Սողոմոն Դատերի Շիմայի կը հաղորդէր Մխիթար
Արքահօր՝ գրելով արակիս: «Ծնորհիւ Տեառն եւ մաքրափայլ աղօ-
թիւք քովէ կեամ ողջ եւ առողջ՝ ի քոլորն նոր տաճարի իմոյ, աշ-
խատելով օր ըստ օրէ ի կատարելութիւն հասուցանել զնա: Ուստի
աղաչէմ ձեզ յիշել զիս յաղօթս ձեր վասն երջանիկ կատարման
նորա»²⁶:

Սողոմոն Աղան, իր հանգուցեալ եղբօր հոգեոյն համար մատնա-
ւոր աղօթք ուղած էր եւ անոր փափաքին համաձայն՝ կը զրկէր
«զոտան ոսկիս» զորս ի կէտ մահուան ուխտեալ էր ի Քրիստոս նըն-
ջեցեալ եղբայրին իմ Ապլատուրն, վասն որոյ թողում բարեպաշտու-
թեանդ քում հոգելութիւն իւրաքանչիւն լաւագոյն թուի քեզոյ»²⁷:

Կերպայի տաճարին վրայ հիացած էին նաև Պաշֆարովցի հաւա-
տացեալները, որոնց բարի հովիւր՝ Հ. Մանուէլ վարդապետին ու-
շադրութիւնը կը հրաւիրէր, քանի մը տողով, անոր չքեղութեան
վրայ.

24. Նամակ Հ. Մանուէլ Վրդի, Պաշֆարովցին, առ Մի. Աբգ. 1722 Ապրիլ 30 (Դի-
ւան Ս. Ղազարի):

25. AP, SOCG, vol. 652, fol. 198.

26. Նամակ Սողոմոն Շիմայեանի, կերպային, առ Մի. Աբգ. Վենետիկ, 1724 Մարտ
19 (Դիւան Ս. Ղազարի):

27. Ամդ:

«Ի կեռլան, կը գրէք Տէր Յոպհաննէս, Խօճայ Սօղօմօն ինքն ընշիւքն ամենայն խարճօվն քարէ եկեղեցի շինեց»²⁸:

Մխիթար Աբրահամյը լսելով արաքան շուայ դովասանքներ եկեղեցատէր հայ ժողովուրդէն, չէ ուշացուցած իր շնորհաւորական մաղթանքն ուղղելու «Աղաճայ Սօղոմոնի»:

«Դարձեալ լուայ, զի շինեալ եւ եղերեալ ես զպատուական եկեղեցի մի, որք մի ըստ միովէ ծանոյց մեզ Տէր Միմէօնն (Թորոսեան) եւ կարի յոյժ ուրախ եղէ: Ուստի խնդրեմ, զի որպէս դու զոռուն Աստուծոյ շինեցեր յերկրէ, ինքն Աստուած շինեցէ զոռուն Հոգւոյ քոյ յերկինս, ուր յաւիտենականաբար ժառանդեցես զերանական կեանն. ամէն»²⁹:

Անտարակոյս՝ ամէնէն աւելի ինքը Սողոմոն Աղան էր որ սրտի մէծ գոհումնակովթեամբ էր լեցուած, ինչպէս ուրիշ նամակով մը կը գրէր Հիմնադրիս:

«Թէպէտ սակաւ ինչ տրտմութիւն վերա հասավ հանգուցելոյն Ասլատուրին, բայց օրորմութիւն Տեառն մօռացոյց դվիշուս մեր կառարմամբ եկեղեցոյս մերոյ, զոր պիտևս, վորոյ ուրախութեամբ լըցեալք մօռացաք զորըտմութիւն մեր»³⁰:

Սողոմոննեան տաճարին ներքին պայծառութեան վկաներէն մէկը կը կրնանք նկատել Պր. Կապրուշեան Զաքարը (1794-1870), Կերպարի ուսուցչապետը, որ գովասանական գեղեցիկ տողեր քանդակած է, արդ առթիւ.

Ըղեկեղեցին Աւետման շինել տըլաւ ազդ Շիմայեան:
Ա՛հ, կի մըտածիմ, ի՞նչ սիրով, ահով ու ջերմեռանդութիւնով
ի մէջ այս ժամին երգեցին. առաջ, ամէն հայք կարդացին,
Ըղեկետիս քեզ, Մարիամ, երգն: Ա՛հ, գիտենաս, քարեկամ,
Ըղարտասութըն բընելու կարող չիմ չի հարաջելու:
Հայ լեզվակ հօս կի պաշտովէք. Աստուած սըրտանց կի պատըլովէր,
Մէկ բերան զէնկի խօճան, որպէս աղքատէն, աղտէն:
Աղան քասը մէկ կի նըստէր, հետ տիրացունուն կի երգէր
Ըղպատվական շարականներ եւ լցուամերդութիւններ»³¹:

28. Նամակ Տէր Օվանէսի էտէլպէյ, Պաշխալովէն, առ Մխ. Աբբ. Վենետիկ, 1724 Յուլիս 28 (Դիւան Ս. Ղազարի):

29. Նամակ Մխիթար Աբբ. Վենետիկէն, առ Սողոմոն Շիմայեան, Կերլա, 1724: Անթուակիր նամականի Մի. Աբբ. Բիւ 0150: Նոյն նամակին սկիզբը իւաց կուտական Մխ. Աբրահամյը, որ Սողոմոնի կողմէ դրկուած գումարը ժամանակին սասացած է:

30. Նամակ Սողոմոն Շիմայեանի, Կերլայէն, առ Մխ. Աբբ. Վենետիկ, 1724 Հոկտ. 18 (Դիւան Ս. Ղազարի):

31. Գ. Գովրիկնեան, Դրամս. Հայոց Մետրապոլիսը, էջ 100-101:

Պաշֆալովին նորաշէն եկեղեցին ալ հիացման առարկայ էր նոյն թուականին, եւ գուցէ միակ պարծանք՝ կերլայէն քիչ մ'աւելի փոքր քաղաքին համար :

«Եւ եթէ մասն նորաշէն եկեղեցոյն մ'եր հարցանես – կը գրէր Տէր Յովիննէջ ժողովրդապետը – որ եղեր գու պատճառ շինման նորա, քոյին մաքուր աղօթիւքն հասինք ի յաւարտն քարձայմէն կաթուղիկէիւ եւ կամարապատ, վասն քոյին սուրբ խրատուն՝ թօվանդակ ժօղովուրդն շարժեցաւ եւ բաղում աշխատովթեամբ աւարտն հասինք»³²:

Պաշֆալովին եկեղեցիին քովը դալրոց ալ շինուած էր, որ Հ. Մանուէլ վարդապետի քացակայութեան՝ կը շարունակէր իր կրթական գերը, մանաւանդ աղջիկներու քաժինով, ուր բազմապիւ աշակերտներ կ'օպուտէին՝ սորվելու համար յատկապէս հայերէն :

«Եթէ հարցանես – կու տայ նկարագրութիւնը՝ նոյն ժողովրդապետը – վասն աղջիկ տղայոցն, մինչեւ քայիմ կու ուսանին ըստ կարեաց մերոց տասնըութ աղջիկ տղայ. լաւ կու կարդան եւ կու յիշեն համապազ վերաբառանելութիւնուն: Եւ թէ մանկանց կողմանէ՝ ամենքեան լաւ ենք»³³:

Գարով Տէր Մինաս Պարոնեանի վարած առաքելութեան, այնքան մեծ յաջողութիւններ չենք կրնար մատնանշել:

Նախորդ տարուան ընթացքին՝ նամակով ներկայացուցած իր պարագան, հանդերձ իր մտահոգութիւններով, չունեցաւ պատասխան Հոռմէն, ուր եկեղեցոյ վզուինելը հաւաքուած էին Քահանայապետի ընտրութեամբ հարցով եւ քոլոր պաշտօնարանները նոր կարգադրութիւններու կը սպասէին:

Ամէն պարագայի՝ թէ՛ Պարոնեանին եւ թէ՛ Վիեննայի նուիրակին առժամանակ պատասխան կու տայ Ս. Ժողովի Քարտուղարը, Ապրիլ 1 թուակի նամակներով:

Քարտուղարը խրատ կու տայ Տէր Մինասին, որ հանդարտօրէն սպասէ առաջին նիստի գումարման, ուր պիտի նկատուի իր պարագան ալ եւ պիտի առնուին կարգադրութիւններ՝ իր եռանդուն գործունէութեան նկատմամբ: Մակայն՝ մինչ այն, ջանալու է խոհեմութեամբ վարուիլ, միշտ խորհելով, ամէն քանի մէջ՝ հոգիներուն օդտին եւ զարգացման՝³⁴:

Հոռմի Հասաստոյ Տարածման Ս. Ժողովի Քարտուղարը կը գրէ Վիեննայի նուիրակին, յանձնարեկով որ ուշի ուշով հետեւի Տէր

32. Նամակ Տէր Օհանէսի, Պաշֆալովին, առ Հ. Մանուէլ Վրդ. Վճռեալիկ, 1724 Յուլիս 8 (Դիւան Ս. Ղազարի):

33. Ամբ:

34. AP, LETTERE, vol. 118, fol. 84 ter.

Մինաս Թորոսեանի բունած ընթացքին, ու չըկայ թէ առաջելական կեանքը խափանուի ժողովուրդին մէջ, տրուած գայթակութիւններուն հետեւամքով։ Նուիրակին ուշադրութիւնը կը հրաւիրէ Թորոսեանի տղիտովթեան, քուն նկարագրին, որ անցնելով պատշաճութեան սահմաներէն՝ կը նախատէ քահանաները ու կը պոռայ անոնց վրայ, բոլոր հասարակութեան առջեւ, եւ եկեղեցիներէն դուրս կը քաշէ զիրենք, նման անվայիլ վերաբերմունք ցոյց տալով Առաջելաքաշէ զիրենք, նման անվայիլ վերաբերմունք ցոյց տալով Առաջելաքաշէ զիրենք։ Կանքիւ հանդէպ։ Նոյնպէս՝ հարկ է արդիկել, կ'ըսէ, որ կան Քարոզիչին հանդէպ։ Նոյնպէս՝ հարկ է արդիկել, կ'ըսէ, որ կատարագները մէյ մը լատիներէն մէյ մը հայերէն ծէսով չմատուցուին։ Պէտք է զանալ, մինչեւ որ կարդինալներուն ժողովը վերջանայ, կասեցնել չփոթութիւններուն ծաւալումը³⁵։

Սակայն, Պարոնեան իր առջեւ երած խոշնորուաները շատ ծանր կը դտնէր եւ անհամեմատօրէն դասն նեղութիւններ կը դդար՝ ամետարանի քարոզութեան իր ասապարէցին վրայ, դիմացը գտնելով Թորոսեան մը՝ որ բնաւ հրաժարելու փափաք չունէր Փլիքարայի տիտղոսովնէն³⁶։

Անդին, Վիեննայի Նոյիրակը, իրեն եղած յանձնարարակմէնին համաձայն, կը սկսէր հետապնդել իր հարցաքննութիւնները։

Արագա Եռուիս պաշտօնավարող եկեղեցականները, խղճմտօրէն բացարուցիւն կու տան իրենց ուղղուած հարցարաններուն, որոնց գլխաւոր նիւթն էր՝ երկու Մինասներու մէջ եղած գժտութիւններուն հարցը։ Իրենց պատասխաններուն մէջ, թէ՛ Տէր Անդրէս Սիկարի (SIGARY A.) եւ թէ՛ Մարթին Դեմետրիոս (Martinus DEMETER), լաւ ճանչնալով Տէր Մինաս Թորոսեան կերպայի ժողովքապետը, մանաւանդ որ կատարներներ եղած էին, բնականաբար կ'արդարացնեն զինքը Պարոնեանի դէմ³⁷։

Ուստի, անգօր կը մնայ Տէր Յովհաննէս կոմէլքէյին՝ Պաշխալուի, անգօր կը մնայ Տէր Կարծես աւելի իրաւունք կու տայ լովի ժողովքապետին ձայնը, որ կարծես աւելի իրաւունք կու տայ Պարոնեանին, որուն Հնազմնդ ըլլալու պարտական է Թորոսեանը։

«Թէ վասն Պարդապետին կողմանէն հարցանես՝ Աստաւծոյ փառք, լաւ է հետ ժողովքապետին ձայնը, որ կարծես աւելի իրաւունք լովի ժողովքապետին ձայնը, որ կարծես աւելի իրաւունք Պարոնեանին» (Թորոսեան) փոքրիկ մի գայթակղի, վասն անհնազանդութեան։ Բայց այժմ (Եռուիս 8) խաղաղութեամբ ենք³⁸։

Պարոնեան կը դիմէ Մասիթար Աքրահօր, իրը սրտակցի մը, իր 19 Մարտ Թուակիր նամակով, որուն պատասխան կը ստանայ Միկ-թար Աքրահօրէն՝ Յ Յուլիս Յովհաննէս թուակիր նամակով։ Միկթար Աքրահօր

35. AP, LETTERE, vol. 118, fol. 81.

36. AP, SOCG, vol. 652, fol. 208-209.

37. AP, SOCG, vol. 652, fol. 200-204.

38. Նամակ Տէր Յովհաննէս կոմէլքէյի, Պաշխալովին, առ Հ. Մանուկէ Վրդ. Վենտիկ, 1724 Եռուիս 8 (Դիւան Ս. Ղազարի)։

իր նամակին մէջ շատ չ'երկարիր Պարոնեանի հարցերու մասին, եւ միայն մէկ խօսք կ'ուղղէ վերջաւորութեան. «Լուայ ի պըռոյդ - կ'ըլլայ Միհիթար Աբրահօր քաջալերանքը - զի բաղում վիշտս կրես. բայց գիտեա՛, զի նաեւ զմեծ վարձս ընդունելոց եւ ի Տեառնէ»³⁹:

Մայիս 29ին վերջ գտնելով կարդինալներու համաժողովով, կ'ընտրուի Բենեդիկտոս ԺԳ. Քահանայապետը. այդ վուականէն ետք՝ աւելի վճռական քայլեր կ'առնուին Պարոնեանի հարցերուն չուրջ:

Յուլիս 15 թուակիրով մը, Վիեննայի նուիրակը Հոռոմ կը դրէէ իր տեղեկութիւնները՝ քաղուած իր Ապրիլ 1 եւ 22 հարցաքննական նամակներով⁴⁰:

Յուլիս 20 թուակիր զորդ նամակներով՝ Պարոնեան տեղեկադրութիւն կը դրէէ Ս. ժողովի Կարդինալին եւ անոր օգնականին, հետեւ եալ հարցերով.

1) Նկատել կու տայ Պարոնեան որ Կերպայի ժողովրդապետ Տէր Մինաս Թորոսին զինքը պատճառ կը համարի իր անյաջողութեան, քանի որ Թորոսին մինչեւ այն ատեն գրովանդակ ազդի վրայ վիգար» ըլլալ չէր յաջողած:

2) Պահքերու տեսակէտով, Պարոնեան կը խոստովանի թէ ինքը աւանդական ձեւով կը պահէ պահքերը՝ ինչ ինչ փոփոխութեամբ յարմարելու համար տեղւոյն ալ:

3) Պարոնեան կը ջանայ ամէն քանի մէջ ժողովուրդին դայթակ-դութիւն չտալ:

4) Զարմացած գիտել կու տայ թէ ինչպէս Հայերը, որոնք իրեն խոստովանանքի կու գան, հաղորդուելու կ'երթան ոչ կաթողիկէներուն մօտ, եւ ասոր հակառակին՝ իրմէ կը հաղորդուին անոնք որ ուրիշ տեղ են խոստովանած: Բան մը՝ զոր Ապագա Եռուիայի թեմականը նկատի առնել չի տար ոչ մէկուն:

5) Հուսկ, իր համոզումին համաձայն՝ կը թելադրէ լաւագոյն լուծումներ, առաջարկելով որ Ապագա Եռուիայի նորընտիր Տէր Յովհաննէս Անթալֆի եպիսկոպոսը փութով ձեռնարկէ ինչ ինչ կարդադրութիւններ ընելու⁴¹,

Ասոնց նման բաներ կը թելադրէ նաեւ Խաչատուր վարդապետին, որ արդէն շատ լաւ տեղեակ էր կացութեան, եւ կը խնդրէ որ Կարդինալը միջամտէ ու յորդորէ Առաջնորդ նորընտիր եպիսկոպոսը,

39. Նամակ Միհիթար Աբրահօր, Վենետիկէն, առ Տէր Մ. Պարոնեան, Կերլա, 1724 Յունիս 3 (Նամակ Մի. ԱԲ. Բիւ 183):

40. AP, SOCG, vol. 652, fol. 199.

41. AP, SOCG, vol. 652, fol. 206-207.

որպէսզի իրագործուին նախորդին՝ Տէր Գէորգ Եալս. ՄարթոնՓէլի փակաքները⁴²:

Նորշնտիր եպիսկոպոսին հետ հանդիպում ունենալու համար՝ Տէր Մինաս Պարոնեան Վիեննա կը փոխադրուի, հոն պարզելու համար իր տեսութիւնները:

Երեւոյթները փրկելու համար՝ Վիեննա երթալուն արտաքին պատճառներէն մէկը նկատել տուած էր բարի նպատակ մը, այն է կերլացիներու համար սոսանալ որոշ իրաւունքներ եւ կարգ մը առանձնաշնորհումներ, որ մինչեւ այս տաեն չէր կրցած ոչ մէկը հանել արքունական պաշտօնէութենէն:

Նոյեմբեր ամսուն՝ Պարոնեանը կը դանենք Վիեննա, ուր կը մնայ մինչեւ 1726 թուականը. այսպէս ան ինքինքը կ'ազատէ առաջերական հոգատարութենէն: Սակայն արտաքարտէն իբր դեսարան («Էլլին») կը ներկայացնէ ինքովինքը՝ Կերլայի Հայութեան կողմէ, Կայսերական քաղաքին մէջ⁴³:

Տէր Մինաս Պարոնեանին հոգեկան ներաշխարհին. մէջ թափանցելը շատ դիւրին չէ, կը կարծենք, հասկնալու համար անոր իմմանց տական կարողութիւններուն սահմանները, որ մինչեւ այս տաեն՝ մասնաւոր փայլ ցոյց չէ տուած. դեռ աւելի դժուար է հասու ըլլալ իր քահանայական կոչման իսկական նկարագրին, քանի հազիւ թողած իր կրթական առաջին յարկը (Հոռոմ), ուղած էր ասպարէզ ելլել զած իր կրթական առաջին յարկը (Հոռոմ), ուղած էր ասպարէզ ելլել զած իր հոգատարութենը, հատուացեալներու մէջ, եւ շատ հակառակութիւններու էր հանդիպած:

Յօդուածիս սահմաններէն դուրս չեւելու պարտաւոր, միայն մէկ ծալք կրնանք նշել, այն՝ որ երեւան ելաւ Մխիթար Աքրածօր մէկ ծալք կրնանք նշել, այս՝ որ կրթական հանդած է վճռական ու հետ թղթակցութենէն: Տէր Մ. Պարոնեան հանդած է վճռական ու ըշուումով մասնելու Մխիթար Աքրածօր հաստատութեան մէջ, գըտը ներու համար իր հոգույն խաղաղութիւնը, իր առաքեղական կեանքին իսկական նախատակը:

Վիեննա գալէն ետք՝ միշտ աւելի յսճախուգրած է սոյն խնդրան Վիեննա գամ կամ կարճ նամակներ: Մխիթար Աքրածայր, միշտ քով, եղկար կամ կարճ նամակներ: Մխիթար Աքրածայր, միշտ նոյն հաստատ պատճառներով, մերժողական պատասխաններ տուած նոյն համոյչ մէկ հատուած մը բերենք, ուր ամփոփած է Մխիթար է: Իբր նմոյչ մէկ հատուած մը բերենք, ուր ամփոփած է Մխիթար է: Իբր նմոյչ մէկ հատուած մը բերենք, ուր ամփոփած է Մխիթար է: Իբր եղրակացութիւնը, հատուած մը՝ որ կրնանք յատկանշական համարից նաեւ Մխիթար Աքրածօր ըմբռնումներում:

«Եւ վերջապէս՝ գոյ նաեւ այս դժուարութիւն, զի թէպէտ ճանապարհութիւն, թէ պինչ իցէ հնազանդութիւնն, եւ որքան նաչէ եղրայրութիւն քո, թէ պինչ իցէ հնազանդութիւնն, եւ որքան մեծադոյն բեռն եւ զժուարութիւն իցէ ուրանալն ոյատուկ կամե-

42. AP, SOCG, vol. 652, fol. 210.

43. Schiarimenti № 94. AP, SOCG, vol. 652, fol. 211-212.

ցողութիմն, որոյ հիմն եւ արմատն է խորագոյն իջումն ի խորս կատարելոյ խոնարհութեան... սակայն այլ է զայսպիսի հնազանդութիւնս այսու ասացելոյ հիմամբ ի գործ ածել միոյ մեծաւորի՝ որ իցէ լաթին. քանզի եթէ ընդ տամն աստիճանս վարչութեան... շահեցեալ հնազանդութիւնն իցէ ումեք բաւական, առ ի լինել հնազանդ լաթին մեծաւորի, ընդ հարիւր աստիճանս իջումն հազիւ բաւական դու կարէ նոյնոյ անձին առ փ ընիլ հնազանդ հայ մեծաւորի»⁴⁴:

1725

Կերլա քաղաքին մենաշնորհը ստանալու գժուարին գործը, որը Տէր Մինաս Պարոնեան այնքան մեծ վեհանձնութեամբ յանձն առած էր, անցած է քարմաթիւ դժուարութիւններէ: Գէին բաւեր՝ կարծես՝ Վիեննայի արքունիքին դժուարութիւնները, վրան կ'աւելնային Հայերուն յարուցած անիմասս դժուարութիւնները:

Կերլայի Հայերը, հազիւ իմացած գործին յաջողութիւնը, առանց սպասելու գոլոր ձեւակերպութիւններուն աւարտման, իբրեւ թէ ձեռքերնին ըլլար մենաշնորհը, կը յարձակին բիւղանդածէս եսիսկոպոսին կաղուածներուն վրայ ու կը գրաւեն զանոնք: Ասոր վրայ չ'ուշանար Եպիսկոպոսին բողոքը՝ «Ակեննայի արքունիքն, եւ հաշտարարութեան գործին Պարոնեանն է որ կը ստիպուի նուիրուիլ, մենաշնորհին ետ առնուելուն արգելք ըլլալու համար:

Տակաւին չնորհակալութիւննին չյայտնած՝ Հայերը, ուրիշ «անգէտ եւ անկարելի» խնդիրներ կը յուղին, չիրատուած՝ կարուածներու հարցէն: Այս անզամ չեն ուղեր դրուած պայմաններէն մէկը կատարել, այն է՝ Աւստրիոյ Կայորին զինուորական ծառայութիւն մատուցանել: Աւանոր գործ, կրկին աշխատանք հաշտարարական, Հայերու եւ Կայսերական Պաշտօնէւթեան միջեւ, որպէսզի այնքան դժուարութեամբ շահած մենաշնորհները չկորսնցնեն Հայերը:

Իրաւունք ունէր Պարոնեան, այս ամէնը պատմելով Միսիթար Արքահօր ըսելու. «Կարես ասաի իմանալ թէ որչափ վիշտ եւ նեղութիւն քաշեցի. նուաղեցաւ գորութիւն իմ եւ մաշեցայ»⁴⁵:

Գործին տաժանելի ընթացքին մասին, ուրիշ տեղ, այսպէս կ'արտայայտուի. «Որպէս կարծեմ, վասն մեղաց իմոց քաւութեան աշխատիլ պարտեմ առ բնաւ ամառս. ոչ կարեմ մեկնել գրով դրադ-

44. Նամակ Մի. Աբբահօր, Վենետիկէն, առ Տէր Մինաս Պարոնեան՝ ի Վիեննա, 1724 Դեկտ. 22 (Դիւան Մի. Աբբ. Նամակ թիւ 189):

45. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Վիեննայէն, առ Մի. Աբբ. Վենետիկ, 1725 Սեպտ. 20 (Դիւան Մ. Ղազարի):

մունս, գնեղութիւնս եւ զաջնատանս գոր կրեցի եւ կրելոց եմ մինչեւ յաւարտումն ամենից⁴⁶:

Նոյն օրը գրելով նաեւ Հ. Մանուէլ վարդապետին, նամակին վերջաւորութեան այսպէս կ'ըսէ. «Ոչ կարեմ երկարացուցանել՝ զի յոյժ տկար եմ, միայն թէ սիրով ողջոյն տամ Գերարդելիութեանդ եւ Աբրահամօր»⁴⁷:

Վիեննա գտնուելու առիթէն օգտուելով՝ Կերլացիներէն «շատ բարեպաշտ եւ զերմեռանդ մարդ մը», Շխմայեան Աղա Սողոմոն կը մարդու Պարոնեանէն՝ որ բարեհաճի իր նորակերտ եկեղեցւոյն համար Հոռոմէն ներողութիւններ ատանալ. 1) Լիակատար ներողութիւնն եկեղեցւոյ տարեկան տօնին օրը, ան է Աւետման օրուան համար. 2) Ս. Գրիգոր Լուսաւորչի խորանին համար մասնաւոր ներողութիւնն շարթուան մի քանի օրերուն, ի նպաստ քաւարանի հոգիներուն: Ինչ շարթուան մի քանի օրերուն, ի նպաստ քաւարանի հոգիներուն: Ինչ քանի որ փութով հասած են Հրամանները»⁴⁸:

Պաշ्वալովի եկեղեցասէր հաւատացեալներն ալ Հոռոմ կը դիմեն, որ օդնութիւն ունենան իրենց շինած եկեղեցւոյ ծախսները գոցելու⁴⁹:

Պաշ্঵ալովի եկեղեցւոյ հանդիսաւոր օծուածի արարողութիւնն կը կատարէ Գերադ. Տէր Յովհաննէս Անթարի եղիակոպուսը, Յուլիս 29ին, որ անմոռանալի օր մը կը գառնայ ամէնուն յիշողութեան մէջ⁵⁰:

Բայց այս ուրախ լուրերուն՝ տիսուր լուրեր ալ կը խառնուին: 1725 տարուան սկիզբը հաւանաբար՝ տարափոխիկ հիւանդութիւն մը քառասունընդինդ մանուկներու կեանքը կը միէ: Այսպէս բազմանդամ Պլէշինդարենց ընտանիքի գաւակներէն միայն Դաւիթը կ'ազամ:

Տիսուր տրամադրութիւն կը տիրէր Պաշ्वալովի հաւատացեալներու մէջ, կարծե՞մ մանաւանդ աւելի հոգեկան կորուստներուն հետեւանքով, որոնք կը յառաջնային թիէ: Հ. Մանուէլ վարդապետի բացակայութենէն եւ թիէ: Տէր Մինաս Պարոնեանի հետանալէն:

Պետրոս Աղա Քէլեան, իր նամակներէն մէկուն մէջ, այսպէս կ'արտայալութէր. «Մակաւ ինչ կի ուրախանամք, եւ ի միւս կօդ-

46. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Վիեննային, առ Մի: Աբք. Վէնետիկ, 1725 Յուլիս 14 (Դիւան Ս. Ղաղարի):

47. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Վիեննային, առ Հ. Մանուէլ Վրդ. Վէնետիկ, 1725 Յուլիս 14 (Դիւան Ս. Ղաղարի):

48. AP, SOCG, vol. 652, fol. 196.

49. AP, ACTA, 1725, 49, 3.

50. Erzsébetváros Monografiája, pg. 80.

51. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Վիեննային, առ Հ. Մանուէլ Վրդ. Վէնետիկ, 1725 Ապրիլ 6 (Դիւան Ս. Ղաղարի):

մանց կու ցաւիմք՝ որպէս թէ կու տրտմենք վասն չի կենալոյն մեղ ուսուցիչ եւ միտիթարիչ, եւ մեր Միտօնարն իրկեցին Պէջն (Վիեննա) Կեռայու Հայերն, վասն իւրեանց քաղաքի թըլիթերուն համար... Աստուած գիտէ ամէն բանը⁵²:

Մելամաղձու շեշտով կը դրուատէր Տէր Սիմոն Թորոսեան՝ Մխիթար Ալբանաց առաքելական ձեռնարկը, թրանսիլվանիոյ աղպակիցներուն մօտ անոր գործունէութեան բարոյական աղղեցութիւնը ընդգծելով:

«Պարտիւատուն ամենեցուն, կը դրէր հողեւորականը, ինքն պարուցեսի քեզ եւ քոյոցդ, զնորհ եւ գորոսութիւն, զի որպէս սկսեալ էք այժմ ծաղկիլ ի մէջ աղղիս մերում, այնպէս մինչեւ ի սպառ ծաղկեսջիք չնորհօքն Աստուածոյ»⁵³:

Մտահոգուած էր նաև Տէր Մ. Պարոնեան, որ կենալով հանդերձ Վիեննայի մէջ, օրէ օր կը սպասէր՝ լաւագոյն պայմաններով դառնալ Թրանսիլվանիա: Իր ակնկալութիւնն ու յոյսն էր՝ որ Թրանսիլվանիոյ մէջ եակիսկոպոսական փոխանորդի պաշտօն պիտի կարենար վարել:

«Մաճարի եպիսկոպոս է աստ, սարասէ ի Պալէն Հրաման օրհնութեան: Բագմից խոստացաւ՝ ի գառնալ իւր յերկիրն, կացուցանել զիս վիճար եւ այն»⁵⁴:

Փոխանորդ ըլլալու երազներով ապրեցաւ մինչեւ տարուան լիերջաւորութիւնը, Վիեննայի մէջ, ուսկից հաղորդած է իր մտահոգութիւնները՝ Թրանսիլվանիոյ առաքելութեան մասին: Հոկտեմբեր 15 թուակիր նամակին մէջ կը տեղեկացնէր Ս. Աթոռին՝ թէ ինքը որքան մտահոգ է Հայերու վիճակով, որոնց մէջ ջիոթութիւն կը տիրէ՝ սովորութիւններու տեսակէտով. ոմանք շատ հաւատարիմ են իրենց ծէսերուն ու պահճերուն, ուրիշներ կը հետեւին բատիններուն: Քանի զլուխ՝ այնքան կարծիք կայ մէջերնին: Ինք իր կողմէն խառնուի չ'ուղեր՝ իբր պարզ քարոզիչ մը: Մէջերնին եղած ատեն, ինքը՝ նըմանելով Հայերում՝ պահճ կը բանէր Զորեքարթի օրը. իսկ լատիններուն հետ շաբաթ օրը կը պահէր: Այս կացութենէն ելլելու համար, հարկաւոր կը նկատէր Պարոնեան՝ եռանդուն առաջնորդի մը ներկայութիւնը իբր առաքելական քարոզիչը⁵⁵:

52. Նամակ Պետրոս Թէլեանի, Գլուխէն, առ Հ. Մանուէլ Վարդ. Վենետիկ, 1725 Փիտր. 25 (Դիւան Ս. Ղազարի):
 53. Նամակ Տ. Սիմէոն Թորոսեանի, Կերլայէն, առ Մի. Աբբ. Վենետիկ, 1725 Ապրիլ 6 (Դիւան Ս. Ղազար):
 54. Նամակ Տէր Միհաս Պարոնեանի, Վիեննայէն, առ Մի. Աբբ. Վենետիկ, 1725 Յունուար 18 (Դիւան Ս. Ղազար):
 55. AP, SOCG, vol. 652, fol. 195.

1726

Կերլայի Հայերը օրէ որ կը ապասէին իրենց ցանկալի ներողութիմներուն՝ ի չորհս Սողոմոնիան տաճարին⁵⁶, ինչ որ նախորդ տարին խնդրած էին Պարոնեան Վլոլ. ի միջոցով:

Կը ապասէին նաև Պարոնեանի վերագրքին իրենց մօտ, որ տակաւին Վիեննա կը գտնուէր, սպասելով ձեռք բերել մենաշնորհին հրովարտուակը, իրենց քաղաքին ի պատիւ: Պապական Նուիրակն ալ կը փափաքէր որ օր առաջ Պարոնեան հեռանար Վիեննայէն եւ երթար իր առաքելավայրը⁵⁷:

Կերլայի ժողովրդապետը, Տէր Մինաս Թորոսեան, կրցած էր իր դերքը ճշտել եւ իրը անբասիր եկեղեցական՝ մնալ իր պաշտօնին վը-րայ, եւ կարծէք իր ընդունած սովորութիւնները՝ Նուիրակին առջեւ ալ վաւերացուցած էր⁵⁸:

Պաշֆալովի ժողովուրդն ալ զբաղած էր իրենց եկեղեցւոյ ծախսերու փակման հարցերով: Հաւատոյ Տարածման Ս. Ժողովը, որքան որ տնտեսական ներ վիճակի մէջ կը գտնուէր, Տէր զանար մասնաւոր օգնութիւն մը չնորհել Հայերուն, նկատած անհեց հաւատքին մէծ եռանդը եւ բարեկացուութիւնը⁵⁹:

Ճուրճովի Հայոց դիւանի ժամանակագրութեան մէջ կը կարդանք Ճուրճովի ժողովրդապետը՝ Տէր Յակոբ Լուսիկեան որ 1719ին մեռած ըլլալով ժողովրդապետը՝ Տէր Յակոբ Լուսիկեան Զիֆրայենց, անոր յաջորդած է Տէր Ստեփանոս Տէր-Մելքիսեդէկ-եան Ռւրմանցի, որ «եւ կեցեալ աստիւ ամս ութն, յետոյ երթայ ի քան Սիպիլիզ, եւ անտի յիպաշֆալով», եւ անդ մեռանի»⁶⁰:

Տէր Ստեփանոսի ստորագրութիւնը կը գտնենք 1721 Յունուար 22ի ժողովի արձանագրութեան ներքեւ՝ իրը «Կողաքարձու Ճուրճովի եւ Սիպիլիզու»⁶¹:

Ուրեմն, յիշեալ տեղեկութիւններէն կը հետեւի որ Տէր Ստեփանոս 1721ին Ճուրճով պէտք էր գտնուէլ. 1719էն ութը տարի հաշուելով, ինչպէս վերը տեսանք, Սերվիլ փոխադրուած է, հաւատուելով, ինչպէս վերը տեսանք, Սերվիլ փոխադրուած է, հաւատուելով: Իր մասին ուրիշ տեղեկութիւն չունինք:

Պաշֆալովի ներք տեսնելով որ Կերլացիներուն հետապնդուածին վրայ՝ այնքան շահճաւոր առանձնաշնորհումներու կրցան հասնիլ Հայեր, չնորհեւ Պարոնեան Տէր Մինասին տքնաջան վաստակներուն, իրենք ալ քաջալերուած՝ նոյն ճամբով ուղած են փորձել իրենց քաղի-

56. AP, LETTERE, vol. 122, fol. 105. AP, ACTA, vol. 96, 149.

57. AP, LETTERE, vol. 121, fol. 108-111. AP, ACTA, vol. 96, 21.

58. Ամք:

59. AP, LETTERE, vol. 121, fol. 103 ter. AP, ACTA, vol. 96, 143.

60. Համբեկ Ամս. 1896, էջ 134:

61. AP, SOCG, vol. 628, fol. 574.

տը: Բայց իբր աւելի հնարամիտ՝ ծախսերը կերպացիներուն վրայ ուղած են բարդել, յանձն առնելով միայն 1727էն անգին տալիք գումարներուն պարտաւորութիւնը⁶²:

Տէր Մինաս Պարոնեան 1726ի սկիզբը տակաւին վլեննա կը մնար: Կերլա վերադառնալու բարի լուրը կը հաղորդէ Միսիթար Ալբահօր՝ այս բառերով. «Մ' զարմանար թէ ի վաղուց ոչ գրեցի Գերյարդութեանդ քում, զի ընկդմեալ էի հազիւ ի նեղութիւն, մանաւանդ յամեն իրաց իմոց. բայց գոհութիւն Տեառն՝ վերջապէս ընկալա զշնորհս իմնդրեալս եւ յուսամ հինդ շաբաթից չուել աստի»⁶³:

Հաւանաբար, ամառուան վերջաւորութեան միայն կրցած է վերադառնալ Պարոնեան իր առաքելավայրը, սակայն շատ մեծ յուսախարութեամբ: Յայտնի կերպով իմացուցած են իրեն՝ որ վերադարձին ոչ մէկ յոր ունենայ վիերադիք պաշտօնը վարելու, եւ սրբառ է որ բաւականանայ միայն քարոզիչի եւ քրիստոնէական վարդապետութեան ուսուցման պաշտօնվէ⁶⁴:

Պարոնեան Վրդ.ի մասին եղած աննպատա տեղեկութիւնները հայթայթած է Ռէտանասքի (Հոէտանասքի) Վարդապետը, Թէադինեան կարգի Ընդէ. Գործակալը՝ առաջի Գահուն Հոռոմայ, որ նոյն իսկ կ'առաջարկէր՝ Յիսուսեաններուն կամ Փրանկիսկեաններուն յանձնել քարոզական պաշտօնը⁶⁵:

Հետաքրքրական է կարգալ նոյն ատենուան Թրանսիլվանիոյ Առաջնորդ՝ Անթալֆի Խպիսկոպսին «Հաղորդադրութիւնը», որը շատ հաւանաբար իրմէ իմնդրած էր Հոռոմ՝ տեղեկանալու համար հարազատ աղքիւրներէ, Հայերու իսկական կացութեան մասին:

Այս կարեւոր վաւերաթուղթին կրնանք հետեւեալ տեղեկութիւնները քաղել.

Հայերը, նոյն ժամանակները, ամփոփուած էին վեց կեղրոններու մէջ.

1) Կերլայի մէջ կային 70-80 ընտանիք. ունէին Աւագ քահանայ մը եւ օգնականներ, մին՝ ամուսնացեալ, միւսները՝ կուսակրօն (3 հողի):

62. Այստեղ ճշտելու ենք Գերպծ. Գովընկեանի անստուգութիմը եւ «առաքելական քարոզիցը Տէր Մինաս Պարոնեանը համարելու ճնք, եւ ոչ թէ, ըստ հեղինակիս կարծիքին, Տէր Մինաս Թորոսեանը, որ ցարդ ըսուածներէն՝ ո'չ մէկ գործ ունեցած է Վիեննայի մէջ: Դժբախտաբար Սոնկոք Խաչիկ ալ այս սխալին մէջ ինչած է, որով այս հեղինակները մեզի չեն կրնար լոյս սփռել պատմական դէպերու ժամին: Տէ՛ս Գ. ԳլՈՒԻԿԾԱՆ, Դրամսիլվանիոյ Հայոց Մետրապոլիսը, 1806, էջ 60-61:

63. Նամակ Տէր Մինաս Պարոնեանի, Վիեննային, առ Մի. Աբբ. Վճճետիկ, 1726 Մայիս 25 (Դիւան Ա. Ղազարէ):

64. AP, ACTA, vol. 96, 144, 437.

65. AP, ACTA, vol. 96, 437.

- 2) Պաշֆալով կային 60-70 ընտանիք. ունէին երկու ամուսնացեալ քահանաներ:
- 3) Ճռլբնով միայն մատուռ մը ունէր եւ երկու քահանայ:
- 4) Զիմսերվիզ՝ չուրջ 20 ընտանիք կար:
- 5) Կէօրկին չուրջ 6-9 ընտանիք ունէր առանց քահանայի:
- 6) Քանթա վաշարիկ 6 ընտանիք ունէր:

Հնդամէնը, կը ճշտէ Հաղորդագրութիւնը, ինը քահանաներ կային՝ բոլոր կեդրոններուն համար: Յայտնի կը նշէ երկու երկու քահանայ՝ Պաշֆալովի եւ Ճռլբնովի համար, իսկ մնացած հինգ քահանաները անպայման Կերրայի մէջ կը քնակէին: Ամէն պարագայի այս քահանաները կը գոհացնէին բոլոր հաւատացեալներուն հոգեկան կարօտութիւնը⁶⁶:

Թրանտիվանիոց բատին Առաջնորդին ներկայացուցած ինը քահանաներուն անունները փորձեցինք ստուգել՝ մեր ունեցած միւս աղբիւրներու տուեալներուն ազնութեամբ, ուր հանդիպած էինք կղերականներու անուններու եւ մականուններու. բաւական դժուարութեամբ կազմեցինք մեզի հաւանական թուղղ հետեւեալ ցուցակը.

- 1) Կերլայի մէջ՝ հինգ քահանայ.
- ա. Տէր Մինաս Թորոսեան, աւագ քահանայ.
- բ. Տէր Ներսէս Ալեքսաննեան (կամ՝ Ակոբեանց).
- գ. Տէր Նիկոլ Ալոքեան.
- դ. Տէր Նիկոլ Խնկանոսեան.
- ե. Տէր Օհանէս Յակոբեան.
- 2) Պաշֆալովի մէջ՝ երկու քահանայ.
- զ. Տէր Յովհաննէս Խտէլապէյ.
- է. Տէր Մանուէլ Գրիգորեան.
- 3) Ճռլբնովի մէջ՝ երկու քահանայ.
- լ. Տէր Ստեփաննոս Տէր-Մելքիսեդէկեան.
- ը. Տէր Սիմէոն Թորոսեան:

Մեր տեղեկութիւններուն համաձայն՝ Գերպծ. Տէր Յովհանն Եպս. հինգ քահանաներ ճեռնադրած էր. Տէր Տէր՝ Թորոս, Օհան, Նիկոլ, Յակոբ եւ Մանուէլ:

Համեմատելով վերոյիշեալ Գրպծ. Անթալֆի Եսպիսկոպոսի «Հաշմամատելով վերոյիշեալ Գրպծ. Անթալֆի Եսպիսկոպոսի» ամսագրութեան» մէջ յիշուած ինը քահանաները՝ մեր տեղեկութիւն-դորդագրութեան» մէջ յիշուած ինը քահանաները՝ մեր տեղեկութիւն-ներուն հետ, անկարելի եղաւ Տէր Թորոսին տեղը որոշել, եթէ նոյն անձը չնկատենք Տէր Սիմէոն Թորոսեանի հետ:

66. AP, SOCG, vol. 661, p. 219.

1727

Հոռմ՝ Թրանսիրմանիոյ Առաջնորդին հոգածութեան կը յանձնէ Հայերու քով ընդունուած ազգային սովորութիւններուն եւ զանապան կարգաւորութիւններուն հաւատարիմ պահպանութիւնը։ Ուստի, Հոռմի Ս. ժողովի պատասխանատուները կ'ուղեն նախ եւ առաջ ըստուգել՝ թէ Տէր Մինաս Պարոնեանի մասին լսուածները կը համապատասխանե՞ն իրականութեան, թէ պարզապէս զրավարտութիւններ են անոյ դէմ, իբրեւ թէ՝ 1) Պարոնեան չի պահեր Հայերու Պահքերը. 2) Եկեղեցւոյ դասին մէջ գրուած եպիսկոպոսական գահին վրայ բարձելու սովորութիւն ունի, եւ նոյն ատեն հրաման չի տար որ քահանաները օրհնեն ժողովուրդը. 3) կը փափաքի ստանալ Տէր Օքսենտիոս Եպիսկոպոսին համար նշանակուած 320 Փորինդ ամսականը. 4) քան լեռնեան տաղանդ առած ըլլայ կաթողիկէ դարձած Հայէ մը. 5) յանդդնած է սկիհ օծելու եւ երրորդ աստիճանի արենակցութենէն արտօնած ըլլայ պահկուողներ. 6) շատ քիչ անգամ կը քարոզէ եւ քարոզելու տեղ՝ ասդին անգին կը պտըտի, եւն՛ :

Հաւանաբար՝ Եպիսկոպոսը, հաւատարիմ եւ գիտակից իր պարտականութիւններուն, ստուգած ըլլայ եղած զրավարտութիւնները՝ Պարոնեանի մատին, եւ հաջորդած ըլլայ Հոռմ. բայց չունինք մերձեռքին տակ նման արդարացուցիչ վաւերաթուղթ։ Միւս կողմէն՝ Խաչատուր վարդապետը ջանացած է արդարացնել Հայերը, եւ ցոյց տալ անոնց լաւ տրամադրութիւնը՝ հետեւելու նաեւ տեղական ինչ ինչ ծիսական սովորութիւններուն. անոնք, կը հաղորդէր Հոռմի Ս. ժողովին, ըստ արեւմտեան աւանդութեան՝ ջուր կը խառնեն դինիի մէջ եւ քարձրաճայն կը յիշեն՝ պատարադի ժամանակ՝ Սրբազն Քահանայապետին անունը⁶⁸:

Ցես բազմաթիւ հարցաքննութիւններու՝ ծիսական եւ աւանդական հարցերու մասին, Հայերը լաւագոյն նկատած են յատուկ ժողով մը գումարել եւ տեսնել թէ ի՞նչ ուղղութիւն պէտք է բռնեն՝ իրենց աղդային կարգ մը աւանդութիւնները պահպանելու խնդրով։ Ժողովի գումարման օրը կ'ըլլայ Սեպտեմբեր 1, Կերլայի մէջ, ուր կը հաւաքուին բոլոր գաւառներէն քանի մը ներկայացուցիչ, միասին քննելու եւ որոշումներ առնելու:

Ժողովի առաջին մասին մէջ, ընդհանուր համաձայնութեամբ կ'որոշեն հետեւեալը. անդէ պատահէ որեւէ դիպուած մը՝ որ ամրող հայ ժողովուրդը կամ քահանաներուն դասը հետաքրքրէ, այսպիսի իմադրոյ մասին ոչ ոք իր գլուխն համարձակի նամակ գրել Հոռմի

67. AP, LETTERE, vol. 123 fol. 23 ter-26.

68. AP, SC, ARMENI, vol. 8, fol. 496.

Մեծաւորներուն, Վիբեննա կամ ուրիշ տեղ, առանց մեր առնատ (sic) հայոց Գումբանիայի պէտնարուն. եւ եթէ այսպիսի նամակ գրող մը բռնուի՝ անիկա պիտի հանուի մեր ազգէն»⁶⁹:

Համաձայնադրին տակը ստորագրած կը դտնենք. Տ. Տ. Մինաս Պարոնեան՝ աստուածաբանութեան վարդապէտ, Մինաս Թորոսեան՝ Բէջպանուշ Կեռլայի, Օհանէս՝ Հոգէքարձու Խպաշֆալով Հայոց, Սիմէն Թորոսեան՝ Բէջպանուշ Ճուրճօվու սէնդմիզուչի Հայոց⁷⁰:

Ապա կը շացուանակուի անուանացանկ մը՝ աշխարհիկ իժխանազուներու. «Անկորչայի Խաչիկ՝ եկեղեցքան հայի քաղաքի, Ղարիպ Օվանէ եկեղեցերան, էպէշֆալովէն, Արքէհամի Մանուկ՝ Ճուրճովի Վէքի եկեղեցքան, Օվանէսի Զատիկ՝ Պիրօվ Գումբանիայի, Շիմալ եան Սողոմոն Դօտէրի՝ Պիրով հայու քաղէի Կերպացի իմ ծերօքն»⁷¹:

Կերլայի՝ 1 Մեսատեմբէր 1727ին գումարուած ազգային ժողովին երկրորդ մասին մէջ սահմանած են 19 կանոններ, որոնք մասամբ կապ ունէին ծիսական տարեշրջանի հանդիսութիւններուն հետ (1-6), կամ կապուած՝ հարսանեկան հանդէսներու հետ (8-19). որբած են հոն նաեւ (7) որ երեք տարին անդամ մը՝ Կերլա կամ Պաշֆալով՝ պարբերաբար բարեկարգական համաժողովներ պիտի գումարեն⁷²:

Պաշֆալովցիները երկու մտահոգութիւն ունէին սրտաքոյ կարդ: Մէկն էր՝ իրենց եկեղեցւոյ շինութեան ծախսերու բաց մնացածը դոցել, ոնցին կամ Պարոնեան վարդապետի միջամտութեամբ⁷³:

Երկրորդ՝ մտահոգուած էին իրենց քաղաքին համար խնդրած մէնաշնորհին ստացման հարցով. նախ 10 յօդուածներ կը փափաքէին փութով ժեռք ճակէ, եւ կը խոստանային 4000 Փորինդ վարդատրութիւն՝ գործին աւարտման պահուն⁷⁴:

69. ARMENIA, 1903, 4. Այս հատուածը, որ հիմնական համաձայնութիւն հաստատուած է մասն է, ո՞չ Գ. Գովըրիենան յիշատակած է՝ իր 1896ի ազգատառութեան մասին է, ո՞չ Գ. Գովըրիենան յիշատակած է՝ իր 1896ի ազգատառութեան մէջ (Համ. Դրամակիլամիոյ Հայոց Մենորապոլիսը, էջ 106). ո՞չ ալ գրութեան մէջ (Համ. Դրամակիլամիոյ Հայոց Մենորապոլիսը, էջ 75): Համ հաւա-Սոնկոթ Խաչիկ իր Մենակրութեան մէջ (1901, Կար. Գ. էջ 75): Համ հաւա-Սոնկոթ Խաչիկ իր Հրամանութեան մէջ (1903): Արքարեւ, մեծ ազգեցութիւն ունեցած գէսին մէջ լոյս ընծայուած է 1903ին: Արքարեւ, մեծ ազգեցութիւն ունեցած գէսին մէջ լոյս ընծայուած է այս գնիուը, քանի որ իրապէս ոչ մէկ լոյսը նամակ չըրկուած չէ՝ ըլլալու է այս գնիուը, քանի որ իրապէս ոչ մէկ լոյսը նամակ չըրկուած թրամակիլամիոյ Համբու կողքէն՝ քաղաքական կամ եկեղեցական անձնաւորութիւններու, յետ Ա727 տարուան:

70. Պատժական յօդուած մը զրկուած է անուններուն տակ, որուն համաձայն՝ 200 ուսկը պատիժ պիտի ունենայ ինքնազլուխ զեկուցուած կամ նամակ գրող անձ մը, զոր պիտի տայ ի նպաստ իր եկեղեցիին (Անդ):

71. Անդ:

72. Գ. Գովըրիկենն, Դրամա. Հայոց Մենորապոլիսը, էջ 109-Անթ:

73. AP, LETTERE, vol. 123, fol. 276.

74. Գ. Գովըրիկենն, Հայոց յնդիարերուպոլիս, Հա. Ա., էջ 62:

1728

Ինչպէս որ որոշուած էր 1727 Սեպտեմբեր 1ի ժողովին մէջ, որ առանց զուր տալու անհատ մը իրաւունք չունի Հռոմ կամ ուրիշ տեղ նամակ գրելու՝ համայնքին մասին, նաև՝ կերպացիները, ասք Պաշտառվայրերը պաշտօնական նամակներ կը դրկեն Հռոմի Ս. Ժողովին:

Յունուար 28 թուակիրով, կերպացիները կը խնդրեն ներողութիւն՝ Տէր Մինաս Պարոնեանին դէմ եղած անհիմն ամբաստանութիւններուն համար. նամակին ստորագրողն է Դանիէլ Թօսուր՝ գըլ-խաւոր դատաւորը, այն է՝ Թորոս մեղտես Խնկանոսեան⁷⁵:

Քանի մը ամի ետք՝ Պաշտառվայրեն ալ, նոյն պատշաճ ձեւով, եղած գրաբարութիւններուն համար թողութիւն կը խնդրեն. Կոս ստորագրողները կ'ըլլան՝ Զատիկ եւ Շոլոմովի Ստեփան Դատաւորներ⁷⁶:

Շատ քիչ տեղեկութիւններ ունինք գաղութի կեանքին մէջ մնացած պատահարներուն, ուր կը պակսէր եռանդուուն եւ քաջ առաջնորդ մը, Պարոնեանի ըսածններուն համաձայն:

Բարոյականը բարձր պահող անձի պակասէն զատ՝ նիւթական կրուստաներն ալ կը յուսալքէին Հայերը: 1726ին ահաւոր տաքութիւն տիրելով Թքանսկվանիոյ գաւառներուն մէջ, շատ գրալի եղած էր ցորենի եւ խոտի պակասը. ինչ ինչ տեղեր սովո՞ւն ալ սկսած էր տիրել: 1727ին՝ տակալին գրալի էր ցորենի պակասը: 1728ի գարնան եւ ամառուան ընթացքին սոսկալի չեմուութիւնը երաշտութեան պատճառ կ'ըլլար, եւ գետեր ու լիճեր կը ցամքէին. ասկէ՝ դարձեալ պակասութիւն կար ցորենի եւ խոտի⁷⁷:

Դժբախտութիւններուն մէջ ամէնէն աւելի աղետալին կրնանք նկատել 1728 տարուան Յուլիս 28ին ծագած մեծ հրդեհը՝ կերպայի մէջ: Կրակը ճարակած է քաղաքին չէնքերուն միջեւ, ճարիւրաւոր ընտանիքներու ինչքերը կորսուած են ու ոչնչացած: Միայն Աստուծոյ նախախնամական սիրոյն չնորհիւ եւ Հայերուն աննկուն կամքով վերաշնուած է քաղաքը⁷⁸:

Այս աղետալի ըուրերը լսելով՝ անշուշտ շատ վշտացած էր նաեւ Մխմիթար Աքբարհայր: Եւ կարծէք աւելի վշտացած՝ իր քարեկամ ԱղաՊետրոս Քէլեանի հօր մահուան լուրը իմանալով: Դառնագոյն եղած էր այդ մահը՝ Պետրոս Աղային համար, որ իր հօր մահուան ներկայ եղած չէր, վաճառականական գործերով պարագած: Ղարիպ Յովհան-

75. AP, SOCG, vol. 661, p. 220.

76. AP, SOCG, vol. 661, p. 222.

77. A. P. APOR, Synopsis Mutationum, pp. 163-165.

78. Szamosujvár Monografiája, vol. I, p. 125-127.

չարկելով Հռոմի Մեծաւորներուն՝ Հայոց Մանուէլ վարդապետին առաքումը, որուն կը հաւանին անոնք⁸³:

Այնքան յայտնի կարիք մը նկատուած էր Հ. Մանուէլի ներկայութիւնը Պաշվալովի մէջ, որ Հռոմի Կարդինալը՝ Նոյ. 29 թուակիր նամակով զարմացած կը հարցնէր Միսիթար Ազրահօր թէ ցարդ հոն ինչո՞ւ չէր դրկած Հ. Մանուէլ վարդապետը:

Միսիթար Ազրահայր իր 11 Դեկտեմբեր թուակիր նամակով՝ կը լուսաբանէ իր վերապահութեան պատճառները: Ուշացման երկու պատճառներ կու տայ. նախ՝ որ իրեն համար Հ. Մանուէլ վարդապետի ներկայութիւնը շատ կարեւոր էր Ս. Ղազարու վանքին մէջ, ուր քիչ վարդապետներ կային. երկրորդ՝ ինքը չէր ուղեր Եւրոպայի պէս երկրի մը մէջ, առանց Կարդինալին որոշ կարդադրութեան, առաքեալ մը դրկել: Բայց քանի որ Կարդինալին նամակով հասած կը համարէր հարկաւոր եղած Հրամանը, ինքն ալ կու տար իր հաւանութիւնը, միաժամանակ ոչնչացած կը համարէր տրուած առաջին պատճառը՝ վանկին մէջ քահանաներուն սակաւութիւնը: Ուստի, Միսիթար հու հպատակ հնազանդութեամբ՝ տրամադիր կը ցուցնէ ինքինքը Հ. Մանուէլ վարդապետը կրկին Թրանսիլվանիա զրկելու⁸⁴:

Խաչատուր վարդապետ, բաւական տեղեակ անձ Թրանսիլվանիոյ կացութեան՝ ոչ միայն կը միջնորդէ ի նարատ Հ. Մանուէլ վարդապետի առաքեկութեան վերաբացման այլ նաեւ իր 25 Սեպտ. թուակիր նամակով կը միջամտէ հեռացնել տալու Պարոնեան վարդապետը, որով կը յուսաք Թրանսիլվանիոյ հայ համայնքին իսաղաղութեան վերահաստատութիւնը:

Պարոնեանի հեռացման պատճառներէն կը նկատէ Խաչատուր վարդապետ, Կարդինալին գրած իր նամակին մէջ, Պարոնեանի առողջական վիճակին խանգարուալ. անոր յարմար եկած չէր երկրին ողը. ուստի, ժողովուրդին փափաքն էր որ հեռանալով, անիկա լաւագոյն պայմաններու մէջ պիտի կարենար գտնուիլ. Հուսկ՝ կար նաեւ այն պարագան, որ արդէն ճամբայ եկած էր նոր, երիտասարդ քահանայ մը, Հռոմի նոյն վարժարանէն շրջանաւարտ Տէր Ղուկաս Վրժարեան, վերադառնալու իր ծննդավայրը եւ պաշտօնավարելու⁸⁵:

Արդէն 6 Յուլիսին վերջնական վճիռ առնուած էր Պարոնեան վարդապետի մասին, որ անկայման պիտի թողուր Թրանսիլվանիան: Նկատի առնուած էին թէազինեան վարդապետին մասնական հադրդումները⁸⁶:

83. AP, ACTA, 1728, 513.

84. AP, SOCG, vol. 663, fol. 19-20.

85. AP, SC, ARMENI, vol. 9, fol. 92.

86. AP, ACTA, 1728, 314, 34.

Տէր Մինաս Պարոնեան, Թրանսիլվանիայէն հեռացման հրամանին վրայ, գեղեցիկ նամակով մը կը յայտնէ իր խորին խոնարհական հնազանդութիւնը՝ եղած կարգադրութեան. կիմացնէ որ միայն քանի մը գործեր աւարտելու համար պիտի յապաղի գեռ թրանսիլվանիա՝ չուրը երկու երեք ամիս⁸⁷:

1729

1729 տարին Տէր Մինաս Պարոնեանի առաջելութեան վերջին տարին է, փսկ Հ. Մանուէլ Վլոդ. Խուսեարեանի համար առաջելական նոր վշանի առաջինը:

Յունուար 10 թուակիր նամակով մը, Հռոմէն Վենետիկ, Խաչատուր վարդապետին կը հարգորդեն ուրախ լուրը՝ որ Հ. Մանուէլ վարդապետը որոշուած է թրանսիլվանիոյ առաջելութեան⁸⁸:

Նոյն վճիռը, նոյն թուակիր նամակով մը կը հաղորդուէր Միկայալական օր, որուն համաձայն՝ Հ. Մանուէլ վարդապետ Պաշտամահու կը առաջարկուի կայսերական գալութեան վայրի առաջարկութեան վայրունով. կը վստահի տանելու եւ հոգեւոր ու առաջնորդութեան» պաշտօնով. կը վստահի իրեն կրկին նոյն պաշտօնը՝ քանի որ նախապէս արդէն «վայելած են անոր բարի օրինակը եւ հոգեւորական արդիւնքները. յուսով ենք որ առաջիկային ալ նոյն օգուտը պիտի բներէ⁸⁹:

Խաչատուր վարդապետ, առած այս նոր կարգադրութեան լուրը, և առաջարկական տողերով կը հաղորդէ Միկայալականութիւնը, եւ թէ մտադիր է Հիմնադիրը քառամորդացէն ետք որկելու Հ. Մանուէլ Վլոդ. ը⁹⁰:

Պաշխալովի Հայերն ալ անտարակոյա ուրախացած՝ կը ապասեն Հ. Մանուէլ վարդապետին: Կարծես զուգադիպութեամբ մը՝ իրենց քաղաքին անունն ալ կը փոխեն, Փետրուար 1ով. այդ թուականէւ ետք՝ Եղիսաբեթուալուիս կ'ըլլայ քաղաքին անունը: Մենք, սակայն, պիտի շարունակենք Պաշխալով անուանել, չիոթութիւն չստեղծելու համար: Կ'որոշուի, նոյնպէս կայսերական կարգադրութեամբ, որ համար: Կ'որոշուի, նոյնպէս կայսերական կաթողիկէ քահանայ եւ քաղաքին քաղաքը պիտի ունենայ եռանդուն կաթողիկէ քահանայ եւ քաղաքին քաղաքը պիտի ունենայ եռանդուն կաթողիկէ պիտի ըլլայ: Փետրուար 2օին՝ Հաղուսաւոր նոտարն ալ կաթողիկէ պիտի ըլլայ:

87. AP, SC, ARMENI, vol. 9, fol. 94.
 88. AP, LETTERE, vol. 128, fol. 14 ter.
 89. AP, LETTERE, vol. 128, fol. 13.
 90. AP, SC, ARMENI, vol. 9, fol. 126.
 91. ARMENIA, 1892, n. 10, p. 309.

Պաշտպանվելու հաստատուն կենալով իրենց որոշման վրայ, կը հաւաքեն 4000 հռոմաբական ֆորինդ, Պարոնեանին տալու համար, որ ան (եւ ոչ թէ Մինաս Թորոսեան, ինչպէս կը կարծէ Գ. Գովիդիկեան) «տիգլում» հանէ, երթալով Վիեննա, կայսերական ստորագրութեամբ: Նուիրատուներու անուններուն ալ կը հանդիպէնք այս թուականին՝ «Ելիսաբէդ քաղաքի Տէփէլէր»ին մէջ:

Աղաջայ Պիրով Նիգօչ (Խնկանուսեան), Պետրոս Թէլի, Վարդան Խսկուց, Մանուկ Խսկուց, Ամիկա Խնկանուս (եան), Մարտիրոս Բագրուպան, Հանգօն Խնկանուսեան, Նիկօլ Շօմլովցի, Դաւիթ Շօմլովցի, Գրիգոր Ներսէսի: ասոնք 200–300 ոսկի տուած են: Ասպա կը յաջորդէ աւելի պակաս տուողներու անունները⁹²:

Պարոնեանը Թրանսիլվանիա կը գտնենք մինչեւ տարուան առաջին կէսօ: Իր գործունէովթեան Մասին ոչ մէկ տեղեկութիւն ունինք. շատ հաւանական է որ Հիւանդացած ըլլայ. Հիւանդութեան պատճառն ալ կը յիշէ Կարդինալին գրած նամակին մէջ, Վիեննայէն, 20 Յուլիսին⁹³:

Որքան որ Պարոնեանի մասին գրաւոր դանդաստ չկայ Հայերու կողմէն, բայց կայ քանի մը տող՝ Թրանսիլվանիացի Տէր Ղուկաս Վրձարեանի գրած նամակին մէջ, որ տակաւին Հոռով կը գտնուէր ու կը պատրաստուէր իր Հայրենիքը դասնալու. այս վարդապետը հոն Թարգման կ'ըլլայ ժողովուրդին տափոհութեամ՝ Պարոնեանի մասին. կը խոնդէ որ չուտով իր պաշտօնը որոշուի, որպէսզի Թրանսիլվանիոյ մէջ հանդիպելով Պարոնեանի, խոնդիրներ չունենան իրարու մէջ⁹⁴:

Երկու կղերականները՝ Պարոնեանը եւ Վրձարեան իրարու կը հանդիպին ո՛չ թէ Թրանսիլվանիա, այլ՝ Վիեննա: Անչուշտ իրարու հետ ալ խօսած եւ խորհրդակցած պէտք է ըլլան Թրանսիլվանիոյ առաքելութեան մասին: Պարոնեան՝ մինչեւ Յունիս 25՝ ներկայացած էր Վիեննայի Նուիրակին⁹⁵:

Պարոնեանի հեռացման վճիռը տրուած էր արդէն, ինչպէս տեսանք, անցեալ տարուան մէջ, 1728 Յուլիս 6ին, եւ անոր փոխանորդ նշանակուած՝ 1729ին՝ Տէր Ղուկաս Վրձարեան կամ Վերծելեսքի: Այս կարգադրութեան պատճառ կը բերուէր այն տեսակէտը՝ թէ «Հարկաւոր չէ որ նոյն տեղը երկու (Ուրբանեանի) աշակերտներ ըլլան», ուր արդէն կան ուրիշ քահանաներ. մանաւանդ որ արդէն Պարոնեան կը փափաքէր ուրիշ տեղ պաշտօնավարել⁹⁶:

92. Գ. Գովիդիկևսն, Հայք յԵղիսաբերութեամբիս, Համ. Ա., էջ 87–88:

93. AP, SC, ARMENI, vol. 9, fol. 170.

94. AP, SOCG, vol. 664, fol. 129.

95. AP, SOCG, vol. 666, fol. 51.

96. AP, ACTA, 1729, 157.

Այս որոշումները 7 Մայիս թուակիրով մը կը հաղորդուին Վիեն-նայի նուիրակին։ Հռոմի Մեծաւորները կը յուսան որ Պարոնեանին հեռանալով եւ նոր քարողիչի մը ներկայութեամբ՝ Թրանսիլվանիոյ հաւատացեալները պիտի կարենան աւելի օգտուիլ։ Նոյն նամակին մէջ կը յանձնարարուի նուիրակին՝ որ օդնէ Տէր Ղուկասի ճամբոր-դութեան⁹⁷։

Ահա՛ թէ ինչ մեծ ուշադրութեամբ եւ հոգածութեամբ կը կար-գագրէր Հռոմ՝ նոր քարողիչի մը ժամանումը, բոլոր պարագանե-րուն նկատառութեամբ։

Կը հետեւի այս բոլորչն՝ թէ նաև ինչքան մեծ յարգանք ու պատիւ վայելած էր Հ. Մանուէլ Վլու-, ըլլա՛յ եկեղեցական, ըլլա՛յ պատաքական իշխանութիւններու կողմէ, երբ կրկն անգամ կը հրա-ւիրուէր իր նախկին առաքելապայրը, ուր անխոնջ պիտի վաստակէր տակաւին եօթը տարի, դոր պիտի տեսնենք ստորեւ։

Հ. ՂՈՒԿԱՍ ՖՈԳՈԼԻԵԱՆ

(Չար. 2)

97. AP, LETTERE, vol. 128, fol. 237-239.

Résumé

DEUXIÈME PÉRIODE (1723-1736) DE LA MISSION MEKHITARISTE EN TRANSYLVANIE

P. GHOUKAS FOGOLIAN

Après avoir présenté la mission des années 1720-1723 en Transylvanie, l'auteur du présent article fournit plusieurs détails historiques relatifs aux années 1723-1729, lorsque le P. Manuel Khoubiarian, avant de retourner à Venise, confie la mission au prêtre Minas Baronian.

Les sources de l'auteur de l'article sont non seulement les archives de la Propagande, mais aussi celles de St.-Lazare, notamment les lettres adressées à l'Abbé Mekhitar et au P. Manuel. Les efforts et les moyens de survie nationale des Arméniens de Transylvanie sont intéressants.

L'auteur étudiera dans un autre article les événements historiques des années 1730-1736.